

ԿՐՈՆԱԿԱՆ

ՀՈԳԵԿՈՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԻ

ԿՐԿՆԱԿ ՅԱՏԿԱՆՈՐՈՒՄՆԵՐԸ

(Ե. Կիր. Յիսոնակաց)

(Ելր. Դ. 15 և. 10)

Որպէսզի կրօնի պաշտօնեան կարսղ ըլլայ ճշմարտապէս գործադրել ինչ որ պահանջն է իր կոչումին. պէտք է որ իր գիտակցութիւնը տեսւականապէս լուսաւորուած մեայ ինչպէս Աստուծոյ՝ նոյնպէս և մարդոց հետ իրական յարաբերութեան մը կենդանի զգացումով։

Քրիստոս է գերազոյն և անփոխարինելի միակ յարացոյցը, որմէ՛ պէտք է հոգեռականը լնդունի իր պաշտօնի և ասպարէզին ըմբռնումը իր մէջ խորունկցնող և տարածող ներչնչումը։ Անոր անձին, կեանքին և գործունէութեան խորհուրդն է որ հետզհետէ պիտի բացատրէ իրեն իր պաշտօնին իսկական բնոյթը և արժեքը, և ընէ իրեն հարկաւոր թելազրութիւններ, իր ասպորէզին սասոյգ և բարեւք արդիւնաւորման համար։

Արդ, հաւատքի ներոյժ մտասեեռումով Քրիստոսի փրկագործական ներարարքին յառած նայուածքը անոր վրայ ամէնէն առաջ պիտի տեսնէ սա երկու սրտառուչ գիծերը։ Որդիուրիւն և Քահանայուրիւն, որոնք երկեակ հիմերն են իր երկրաւոր կեանքին։

Իշխանութիւնը, այսինքն հեղինակաւոր այն աղղուութիւնը, որով անիկա կը խօսէր իր ժամանակակիցներուն, անոնց վրայէն իր պատգամը ուղղելով նոյն տաեն գէպի դարերուն մշտնջնաւորեալ յաջորդութիւնը, բարձրութիւններէ ցողուած լոյսեր նշուելող իր բորբ նայուածքը, որով գիտէր խօրազննել խիզները և հետազօտել իրողութեանց պատճառական հանգոյցները, իր աստեսոր կեանքին հակընդդէմ փորձառութիւններուն միջոցին զգացած միծ ինքնավասահութիւնը գերջապէս, ո՛հ, այս ամէնը արդիւնքն էլն իր որդիութեանը։

Որդի էր Աստուծոյ. չէր կրնար չունենալ, ինչպէս խօսքը՝ խորհուրդին, նոյն-

պէս և ինք՝ Հօրը իր մէջ ներկայութեան հզօր ներգործութիւնը։

Դարձեալ, խորապէս կարեկից այն գութը, որով աստաւածայնորէն կը վշտակէր մարդուն, մեղքին աւերէն անոր մէջ պատճառուած տառապանքին համար, գերերիբային անհուն սիրոյ մը միայն ծընունդ այն ճիզը՝ զոր այնքան հրաշողի կերպով արդիւնազործեց, որպէսզի մահկանացու սիրտերուն խորը չմարփ բնաւ փրկութեան յոյսին ճրագը, և մինչև ի մահ գիւցաղնացուց նուիրումի այն ոգին, որ, խանձարութիւնը մինչև կախաղանի փայտը, մինելութեան պատճառը մնաց իր մարդկողութեան, այն ամէնը քահանայական կոչումին արգասիքն էլն իր մէջ։

Որովհետեւ քահանայ էր, իր քաւչարար պաշտօնին պատկը պիտի ըլլար զոհութիւնը։

Որդիութիւն, այսինքն Աստուծոյ հետ մշտական եւ կենդանի յարաբերութեան կապի մը զիտակցութիւնը։ և Քահանայութիւնը. այսինքն մեղքէն մոլորած հոգին ուղղելու համար ստանձնուած նուիրական պարտականութեան մը զգացումը։ Այս երկուքն էլն Յիսուսի կոչումին երկու կողմերը, յաւէտ անբաժան իրաբմէ։ Քրիստոսի հոգիին մէջ որդիութիւնը անանջուածորէն օդակուած էր ծառայութեան հետ, ինչպէս, իր անձին մէջ, աստուծային բնութիւնը՝ մարդկայինին հետ, յարակայալ անշփոթ միւտորութեամբ։

Իրեն Աստուծոյ անարատ որդին է որ զգեցած էր զոհին քահանայական պատմուածնը. և իրեն մէծ քահանայացակետ էր որ կը ցուցնէր Աստուծոյ սէրը մարդկային մեղաց հետ իր անխառն կցորդութեանը մէջ։

Ամէն հոգեռական, իր կեանքին եւ զործունէութեան ամէն մէկ վայրկեանին մէջ, իր աչքին առնել և հոգւոյն մէջ պէտք է զգայ միշտ այս խօսուն և վսեմ պատկերը, որպէսզի Քրիստոսի մտածումը կարենայ իր մէջ ծնիլ և կազմել Աստուծոյ հետ որդիութեան իզձի և մարդոց հանդէպ քահանայութեան ուխտի հոգեկան ներքին այն կեանքը, որ ոյն է ու խարիսխը կրօնական ասպարէզին։

Աստանց այն հաւատքին՝ թէ իր մէջ բարոյական զօրութեան մը սերնդագործող

սկիզբը կայ, և առանց նոյն ատեն սիրոյ այն խորապէս բարի զգացումին, որ զինքը մշտապէս հաղորդ պիտի պահէ մարդկային տառապանքին հետ, անկարելի է որ քահանան երկրի վրայ իրագործէ իր կոչումը, որ չէ այլ ինչ՝ բայց իթէ իր բուռ կարիքներովը մարդը ներկայացնել Աստուծոյ առջն, և զԱստուած, իր բովանդակ կատարելութեամբը, մարդոց առջն:

Այդ հաւատքին գիտակցութիւնը եւ այդ սիրոյն հրայրքն է միայն որ պիտի պատրաստեն և զօրացնեն զինքը իր պարտականութեանց լրիւ կատարումին, որդիւաբար մուտք գործելու համար յաւիտենականին անմիջական ներկայութեանը մէջ, ի սրբութիւն սրբութեանց, և քահանայօքէն ծառայելու համար մարդկային կարեաց տաճարին մէջ:

«Դիմուցէք, կըսէ սուրբն Բարսեղ, թէ քահանայութեան պատիւը ոչ թէ անմեղ հրեշտակաց վստահուցաւ ոյլ մնաղնչական մարդոց, որպէսզի, ինչպէս իրենք կը յուսան թողութեան չնորհաց, կարենան ուրիշներուն ևս ներշնչել նոյն յոյսը»: Հոգեգորականին ամէնէն կարեսը յատկանիշներէն մին պէտք է լինի արդարե մարդկային թշուառութեանց — հոգեկանին մասնաւանդ — համար զգայուն սիրու, պէտք է կարենայ բաւականապէս կարեկից (= «չափով չարչարակից») ըլլալ տղիտութեան խաւարին մէջ և մոլորանքի համբանիրուն վրայ խարիստառող հոգիներուն. այնպէս ցանկալու և ջանալու համար անոնց ազատումին ինչպէս պիտի իսկապէս ցանկար ու ջանար իր կանգնումին համար:

Վիշտն է բուն աւսուցիչը. չկայ աւելի լուրջ փորձառութիւն քան այն զոր կը ստանանք ցաւերու մէջ եւ նեղութեանց միջոցաւ: Կրօնի պաշտօնեան մարդկային տառապանքին մէջն է որ պիտի գտնէ բարյալայի կանքանի մեծագոյն զասը:

Ցոյց տալու համար մեզի թէ որքան տառուածային է այդ դասը, առաքեալլ ինքինքին թոյլ կուտայ ճշմարտազանցութեան [paradoxe] սքանչելի պատկերով մը հասկցնել մեզի թէ ինք Փրկիչն իսկ իր մարմինին մէջ կրուած մարդկային տառապանքներէն է որ սովորեցաւ իր փրկագործական պարտականութեանց հնագանդելու հարկը, և այդ կերպով միայն է որ արդիւ-

նաւորեց իր սիրոյն առջն խօնաբհող հոգիներուն յաւիտենական փրկութիւնը, որ լրումն եղաւ իր քահանայապետութեան աստուածային նկարագրին:

Տառապանքի այդ զգացումին մէջ է որ Քրիստոսի պաշտօնեան պիտի ընդունի իր կոչումին դասը և կատարէ իր ասպարէզին հրահանգութիւնները:

Որդիւութիւն և Քահանայութիւն. ինքնամստահութիւն՝ առ Աստուած հաւատքով զօրացած, և ծառայութիւն՝ առ մարդն սիրով քաղցրացած: Ասո՞նք պէտք է ըլլան հոգեորականին կեանքն ու պաշտօնը առանձնաւորող յատկանիշերը:

Պէտք է շարունակ յիշէ ինք թէ ծակուած և արիւնակաթ ձեռքին խորհուրդն էր որ օր մը իրեն չնորհեց Հոգիին օծութիւնը, ու պէտք է զուրս զայ նուիրական Յարկէն՝ Աստուծոյ պատգամը իր շրթունքին վրայ, եւ ամբողջ անձը սրբարանին անուշանառութեամբը թաթաւուած:

Թ. Ե. Գ.

ՆՈՐ ԾՆՈՒՆԴ

Յիսուսի Մնունդէն դարեր առաջ Հրեայ ազգը կը սպասէր Մեսիայի գալստեան, որ պիտի գար վերահաստատելու Դաւթի թագւարութիւնը և Հրեայ ազգը փրկելու ասար իշխանութեան լուծէն: Անշուշտ հրեաներուն համար Մեսիան միեննոյն ատեն պիտի ըլլար իրենց քահանայապետը և կրօնքին առաջնորդը:

Անդին, հեթանոս աշխարհն ալ փերկիչի մը գալստեան յոյսը կը սնուցանէր, և անհրաժեշտ կը նկատէր զայն՝ մարդկութիւնը իր ինկած վիճակէն բարձրացնելու համար, և անոր սորվեցնելու ճշմարիտ կրօնքը: Նոյնիսկ զարեր առաջ, Պղատոնի պէս հեթանոս փիլիսոփաներ կը խօստվանէին թէ՝ մինչեւ որ երկինքէն մեկը չի ջնէ՝ անկարելի է նշմարտութիւնը զանել: Հաւանաբար այդ մեկուն անունով էր որ Աթէնքի մէջ բազին մը կանգնած էին «Անձանօթին Աստուծոյ» մակագրութեամբ, և